

եւ Սոփերը, Փաւստո եւ Վարդան, Սոփերը եւ  
Արդան, Սոփերը եւ Փաւստո եւ այլն։ Այդ  
երեւ ցիծի առաջ Զ. գովազթիւնը Հանքասանում  
և Նոյեկան հաւասարի հեղինակութեամբ, որքան  
եւ մասցա պատմիներից իւրաքանչիւրքից Մեր  
կարծիքով այս իմանակ ուժի հանուլու աղքիւր-  
ների սարքերութեանց արդիւկներ, աղքիւր-  
ներին որոնք ամբողջութեամբ եւ կամ քա-  
ղուած արտար պյոր ներկայանում են պատմիւ-  
ների կատակցեալ, խմբագրեալ եւ կցէցեալ  
երկերի մէջ։

Հետեւեալ նկատողութեան մէջ մնկը կը ջանանք բնորոշել այն աղբիւրը, որի վայից կաղմել է խմբագրող արդի Զ. Դպրութիւնը:

(Հայություն) ԿՌ. ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ

2

ՀԱՅԻՆ ՕՍՎԱԿԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՄԻՈՒՄ ՏԵՍ Ե  
ԼՐՈՅ ԳՐԱՎԵՐՆԵՐ  
ՏԵՂԵԿԱԳՐ Ֆ. Փ. ՀԵՄԱՀ  
(Հայութականի)

Աղեղութիւնը քանի մ'օր յապահեցաւ  
Օգոստոս 23/<sup>ի</sup> (11/<sup>ի</sup>) Հացի Համար եպօս  
խռովութեանց պատճուաւ, բայց Օգոստ. 27/<sup>ի</sup>  
(15/<sup>ի</sup>) Համարն սկսաւ. Արդիս բոլորակը գտաւ

նալու այս գծով՝ Կարպեթ-Մարզադա-Աւաշըռւ-  
լադ-Աւաշըռ-Աւրիմա-Աւալմաստ: Այս շրջագնա-  
ցութեան գլխաւոր արդիւկն աշխարհագրական  
է: Արքից Ծին քարտեան Էական փոխիրու-  
թիւններ պիտի կրկ կատարուած լայնացանու-  
թեամբք, քարդաչափի (hypsomètre) ձեռօք  
եղած արարաքառութեամբք և ձողաչափու-  
թեամբք, ինչպէս արդէն դուշակած էր մեզի Հայն-  
իլիս Կիպրոս, զզ ոգրասաւաբար մեր գարդին  
ան կինդամի պիտի չգտնենինք: Աւելաորդ երախ-  
տագէտ եւ յարուալից յիշատակ մը կը պահէն  
իրեն, որուն անշափ շտա բան պարտական է  
Հայաստանի պատմական-աշխարհագրական հե-  
տազոտութիւնն եւ որ մեր ուղեւորութեամբն  
մեծապէս կը շահագրգռուեր:

կարեւոյ արդինկ մ'ունեցաւ թաշլէ էփէի  
ժայռին վլոյ քանդակատ Մելուսասյ արձա-  
նագրին այցի ելլը, կամ ան զի գլխաւոր մասը կտօսա-  
համաւած է և այժմ բրիտանական թանձա-  
րանը կը գ տնաւի: Արձանադպիրը յատակ կարեւու-  
րաթիւն մ'ունի, վասն զի մինչեւ մեր որերը որոշ  
եւ մանաշելի կ'ընէ Մաննացւոց երկիրը՝ զոյ  
դրաւած եր Մելուսաւ: Ավ որ Հունաքի ժամա-  
նակ կարած անցած է այս պտղաբեր եւ ցորե-  
նաշատ դաշտը, որուն մէջ կը բարձրանայ միայ-  
նակ թաշլէ էփէի ժայռակիուը, կը Հասկընա թէ  
թշուն ճիշդ: Հոս Հաստատուած էն Մանները,  
թէ ինս Մաննացւոց երկիրը թէ Աստատա-  
նեաց են թէ Խանացից այնշատ ցանկալի ինչ է-  
րեւար: Սա ուղարկած էն քիչ մը յառա այցե-  
լցիքն էլ-Քահիւակար կուռաւ ժայռապյները,  
որոնք բարձրացիր են եւ միայ ասեղուով կիսան  
մացալի: Ցայտատպէս խադեան կամ կէն-խալ-  
դեան եագում ունին, եւ անշուշու զամբարաններ  
էին, ինչպէս կը ցոյցընեն յատակը փորուած  
կրին խորսթիւնք, մինչ չափահաս մարգու մը  
Համար, միւսոր երկու տղայոց: Սակայն ասիկա  
բացառութիւն մըն է Խաղենան ժայռայներու-  
եւ ժայռահացերու մեծացն մասը զիւր չէ դամ-  
բաններ Համարիլ, ինչպէս Ծնագոյն ողեւորց  
անելիս կադիսները յատակի կընեն: Այլ բան ինչ  
կ'ենանեաց բնակարաններ էին՝ ինչպէս ապա-  
ռուուած է:

Սա չըուլազի եւ Աւշուքի վրայէն հասանք  
Հայեկ՝ Քէլիշնիս սուբը կանգնած քրդամակ  
դիւղու Քէլիշնի-իթողին արձանագրութիւնն  
զոր քանգակել տուած են խպունինք եւ Մե-

տուաս, տակաւին քննուած է սկզբնագրին վրա տեղն ի տեղը. այցելուները շատացած են հա- զապար մ'առնելը<sup>1</sup>: Մենք երկու օր նուրիցինք բռն սկզբնագրին քննութեան թէ այս կրկին այցելութեանց առթիւ մեր ստացած փորձառու- թիւնն ու յիշատակները՝ որ կապուած են այս ոչ առանց հիմն ամբահնչուակ տեղոց հետ, մեր ուղենորութեան հաճացական ստացառու- թիւնները ըլլան, հիմն առ չենք կրնար ըսել. թէեւ այս տեղոց գէպքիրէն շատ գերազանց եղան յետագայ պատահարները: Սակայն աշխա- տութիւնն ոգ տաւէտ եղաւ: Բազմաթիւ ըլթեր- ցաւածներ գտնուեցան որ կը շեզին հաղապար- ներու համեմատ եղած հատարակութիւններն նաեւ Շէյլի հրատարակութիւննեւ, զըր ըրած է Մորդակի առած կաղապարին համեմատ, եւ ակն- յայտնի հաստատուեցան բէլքի կարծիքը թէ արեւելեան կողման խաղգեան արձանագրու- թիւնը շարունակութիւն է յետակողման ասա- րեստանեան արձանագրին: Ասմ զի խաղգեան արձանագրին Տող 1 յայսնի կը ցացընէ այս բառ երս՝ ի-կս-կա-նի sale (M.U.), “ի նմին ամիւն Քէլշինի կօժողն այցելութիւնը մեր ուղեւու- րութեան՝ պարսկական հողի վրայ՝ մեր դիմական ձեռարկներուն ամենագտուարինն ու ամենա- յաջողը համարելու է:

Արդից մօտ մեր ուշադրութիւնը գրաւեց յատկապէս Գէօկիթէփէի աւերակարըուը, որ գտնուած է Ամերիկայի Համաստական թէրթին մէջ 1889 Օգոստոսին հրատարակուած այն ցաւ- ցառ մեծութեամբ զլանը, որուն պատկերացմունք բաբելական ազգեցութիւն կը ցացըննեւ որոշակի՝ բայց յայտնապէս եղանակաւորութեամբ մը, որ ծագած է տէնցաներու ձեռուք ամանցուած քան- ակուած ըլլալէն:

Սալմանս-Բաշալէ-Խոչաբ ճամբով Սեպտ. 24ին վ.ն համելով՝ սկսաւ մեր ուղեւորու- թեան գործաւեւութեան ամենն արձանացատ մասը Ուշեւորաց գլխաւոր կայսնը մասց վան միշեւ: 1899 տարւոց Փետրուար ամիսը: Այս ցընանին երեք գլխաւոր ժամանակամիջոց բաժ- նելուն է.

1. Վանի մէջ եւ անմիշական շրջակայքը գտնուած յիշատակարաններու մասին հաստ- րուած առաջին աշխատութիւնն:

<sup>1</sup> Տես մը գրութիւնը՝ Über die Kelischin-Stelle, է գրու Վեբ. d. Berl. anthrop. Ges. S. 389-400.

<sup>2</sup> Տես American Journal of Archaeology, 1889 Օգոստու ։ Գէօկիթէփէի առ է փոքր պետք մերու մասին Վեբ. d. Berl. anthr. Ges. 1898, S. 524 ff.

2. Մէրձաւոր եւ հեռաւոր շրջագայու- թիւնն, եւ

3. Վանի յիշատակարանաց եւ արձանա- գրութեանց մասին հաստարուած աշխատութեանց շարանակութիւնն:

Վանի մէջ մեր առաջին փոյիծն եղաւ զրա- զլ Վանայ մէն-բէրդին (Վան-գալէ) արձանա- գրութեամբն ու ժայռափոր սենեակներովն եւ արտհներովն: Միջնաբէրդի լեռը կղիացած, բարմարային կուբարք բակացած բարձունք մն է՝ որ արեւելուաբէն արեւելք ուղղու- թեամբ կը յառաջանայ, եւ որուն արեւելուան ծայրը կը նայի Վանայ նովուն, անոր զրեռուն արդի հանգամանաց համեմատ ծովագին բառ- ական (իր 1 հազարամէտր) հեռու մալլով:

Միջնաբէրդի քաջաբին արեւելեան գու- խաւոր գրան (Դէպիթ-գրաբուսու) քով՝ ժայռի մը մէջ փորուած նորշ մը կայ բեւեագիր ար- ձանագրութեամբ, որ շատ վաստուած է եւ ան- ընթեւնիլ կը համարուէր: Ասոր ընթերցմամբ թանկագին սեղեկութիւններ ստացանք Վանի եւ իւր հարատութեան հնագցին պատմութեան մասին երեք անգամ կիշտած 16տօնեան բնագրին մէջ կը յայտնէ Խապաւնիի որ մին եւ իւր որդին Մէնուաւ, ինչպէս նաեւ վերնայն ալ որդին Խապունիի, շնած եւ վանայ ժայռին բերդը: Խապաւնիի մասին աեղիկութիւնն անէինք ցայտմ միայն 1891ին բէլքի գտած արձանա- գրութեանն՝ որ Կուրշուն-Մզկիթին առջեւը գե- տինը գրաւած է իրեւ սալցրաբ: Խնչպէս թէ պի արձանագրութեանն եւ թէ մեր գտած ու- րիշնոր արձանագրէ մը աւելի պայծառ կերպով կը տեսնուի, Խապաւնի որոշուած էր իւր հօրեն ու հաւեն գահը ժառանգելու: բայց Կերեւայ մերած է զինքն իւր եղբայրը՝ Արդիստին Ա: Սարգուռ Ա: Լւահպիսի որդին շնած է միշ- նաբէրդի լեռնա ոսքը կառուցուած գլեակը, որ կամունուած է Հսկայ քանականին ժայռաբարե- րուր, որուք շատ կաննաւորութեամբ կոփուած են՝ մինչեւ 6 մետր երկայնութեամբ եւ՝ ¼ մետր բարձրութեամբ: Հոյ յաւերբացուցած է իւր յիշատակը թագաւորն՝ որչափ ծանօթ երեկու արձանագիներով, որովք առկաւին սասրեսա- նեան լցուու քանգայտած՝ հայ հորի վրայ ամենահին բնիկ յիշատակարաններն են մեզի ծանօթ. (Այս թիւ Ա և Բ) Մէնք գտանք համեմատ երրորդ արձանագրութեան մ'ալ սկզբը՝ շատ լաւ պահուած, որ կը նպաստէ մասագրին ապահովըննելու որ ուրախալի կէտ մըն է:

Պանայ Ժայուն վրայ գտնուած խալքեան ժամանակի շինութեանց եւ արձանագրութեանց մեծագոյն մասը կը գտնուի նցյ Ժայուն վրայ շինուած տաճկական ամբողին տարածութեան մէջ: Խասի արդեւուած է այժմ՝ ամրոց մտնել: Բայց մտի թշր տրուեցաւ զալիքն ուղղաւած յանձնարարանի մը զգութեամբ, զօր առաւած էր տաճկական կառավարութիւնը՝ Սոլուսոնին հրամանագրի մը համեմատ, զօր ձեռք բրեց էր Կ: Պոլս գերմանական գեսպանաւունը: Ըմրցին ներքին պատին մէջ գտանք ցայչմ անձանօթ քար մը արձանագրութեամբ Մշենուասայ, որուն պարունակութիւնը կը վերաբերի յայտնապէս Պանայ բերբին հիւսիսային կողման այն մեծ ժայռասրահին, զօր արդէն Շուլց նկարադրած է: Մեծ նմանութիւն կը ցուցնէ այն արձանագրին հետ որ կը գտնուի ժայռասրահին ելքին վրայ եւ զոր հրամարակած է Շուլց: (Այս Թիւ Ալ)

Բաց ի այս Մշենուասայ-սրահէն մէկնարանող արձանակարութիւններով ծածկուած ժայռ Վանի ժայռին սեպ հարաւակողման մէջ փորուած խցերու սենեւակից էր կան, զորոնք շնուած է Մշենուասայ որդին Արդիստի Ա, եւ որուն շատ ընդուրակ տարեցիքը կը գտնուին նցյ կողման ժայռին արտաքին երեսը Հրաշալի ժայռաբերդին բոլը միւս տեղը բարձր վրայ իրենց տեսքովն ու աշխատութեան եւ ճարպիկութեան շափովք որուն վկայ են, կը խօսին մզի: Այս ամենը մանրամատն զնուացան եւ տառով գտնուեցան նորագոյն կոշմարի եւ յետապահման խցինները, զորոնք Շուլց չէր տեսու: Ամենէն աւելի մեծ գործ կը ներկայանան դամբարան զոյլուածնեանց որոնք ապահովէն կենդանի մարդկան բնակարան էին, կողմանի խորշը ուն մէջ նատարաններով նեւ: Մեծ սանդաւու մը: Տեղ ասահմաններով որ ժայռի մէջ փորուած են, կը տանի այս "դամբարան"-պահէններ եւ կը հասնի մինչեւ մէծ արեգական-մեմելիք (terrasse) մը, որ շինուած է ժայռը ողբեկով հարթելով: Նշն ըսկելու ենք ասոր վրայ ուղղանկին բարձրացող ժայռորմին մասին, որուն սրբաւաշ յառաջակողման երեսը կը գտնուի խցերու մեւուքը, որ կնայ համառու ճեմլիքն վիմափոր եօմն աստիճանով սանդր խով մը: Բարդ վիւս ժայռափոր շինութիւններէն դերազանց են խցերն այն ինամբովն որով հոս քարը կոփուած է ու պասերը սրբաւաշ յշկուած Զարմանալի է որ այս ամենաշանաւոր ժայռափոր-խցերը չունի որեւէ յարակից արձանագրութիւն: Եթէ արձանագիրները թերեւս

քանդակուած էին պղնձեայ տախտակներու վրայ՝ որոնք որմերու վրայ զետեղուած ըլլային եւ այժմ՝ կորսուած, գոնէ գտնելու էինք այսպիսի տախտակներ հաստատելու հետոք եւ կապմաններ, ինչպէս կը գտնելով Արգիստիսի Ցարեցից սկիզբը՝ որ նցյապէս կորսուած է: Թերեւս այս խցերու շնորհը էր Սարգուր Գ:, որ կնար արգելուած ըլլալ արձանագիրներ բանակել տալու դիւասորութիւնը գործադրելէն՝ իւր մայրաբազարին Տիգեսի կութափութեամբ Գ.՝ ինձեռքով առնուելով: (տես վարու)

Մեր Վան մնալու առաջն շըջանին ատեն՝ մեր երկրորդ գլխաւոր ուշադրութիւնը գրաւած էին բուն միջաբաղադրի եկեղեցինները: Յոյս շունէնք աւելի բան գտնել, բայց միայն շատ վաղուց հրատարակուած արձանագիրները համեմատելով ու նորէն ընդօրինակելով ճռաբաղ մընել: Շուլցի եւ Լայարդի գործերը, որչափ ուղ վասակի ըլլային, կարօս էին գոնէ այնեւ այլ ուղղուածեամբ լրացուելու եւ ուղղուելու: Սակայն մեծ եղան զարմանենիս, երբ բազմաթիւ եւ շատ կարեւոր նորանոր գիւտեր ըլլիք: Նշանակելու ենք հու այն զարմանեալի իրողութիւնն որ նորագիւա բեւեռաբանդակ քարերուն թիւը համեմատաբար շատ չէ, բայց նորագիւա բեւեռագիր-արձանագրութեանց թիւը շափազնց մէջ է: Ասոր մէկնութիւնը հետեւեալն է:

Արդէն երր գերմանիս էինք, համոզաւած էինք որ Խուսասի-Կոֆուզը նաեւ կոնակի կողմը քանդակուած ըլլալու է անպատճան: Աէլք կը ցաւեր որ չէր հետազոտած կոթողին կոնակի կողմը: Եւ ասով գրիք իր սկզբունքը որ ամէն կողմուելու եւ բեւեռաբանդակ-քարերու: որոց հանդիպելու ըլլանք, կոնակի կողմէնը ալ մէծ մատցութեալի քննելու է: Նցյ հակ այժմ՝ միայն գլ-Մորդանի կողմանէ հասաւառեցաւ որ նաեւ Անդիշնի-Կոթողը, որ ամէն կողմանէ ազատ եւ մատչելի կանգնուած է կրծին բարձունքն վրայ, քանդակուած է երիւու կողմն ալ հաւասարապէս Բոլոր միւս հին այցելաները միայն մէկ կողման արձանագիրը կը մանչնան:

Գիւ մ'եւերը պիտի տեսնենք թէ որչափ արգարար էր մեր եղակացութիւնը Ռուսասի կոթողին նկատմամբ: Առ ժամեն նշն սկզբան որ յասուեցան թէ Վանի եկեղեցիններու մէջ գտնուած բոլը բեւեռաբանդակ քարերը ցայչմ բոլորավին անծանօթ արձանագիրներ կը կրէն իրենց առաջակողման կամ վերնակողման երեսը, յաձախ նաեւ շատ մ'երեսներուն վրայ, որուք

եկեղեցից պատերուն մէջ հիւսուած են եւ ասով աշքի անտեսանելի էն: Առաջարկութիւն ըսիւր նցն քարերը մըր ծախով պատերէն հանել եւ ընդօրինակելն ու կազապար առ սելէն ետքը կրիկն տեղերին զետեղել: բայց թաղական եկեղեցական խորհուրդն ընդդիմութիւն ըսու այլեւայլ պատրուակներ ու փակուսի պատճառառակներ բերելով: Հարաման յուզուեցաւ ինգիրը, զոր յառաջ ասնիւ ասիւրուած ենքը, թէւ հեռազով դիմով գերմանից կայսերական գեսպանին բարոն ֆոն Մարշալին (Freiherr v. Marschall), շուա մը հեռագրական հրաման եկաւ: Հայոց Մարտիրոս Պատրիարքին կողմանէ Սակայն քարերուն մէկ մասը հանել կարի եղաւ միայն մէր Վան մատուն երրորդ շրջանին ատեն:

Ի սկզբան ալ սկսուեցաւ՝ յառակապէս Ռուդոլֆ-Ալբրիխովի Հաստատութեան մէր արտամադրութեան ներքեւ գրած զրամական միջոցներով պեղումներ ընկել թոփրաք-դալէի վրայ, Զամզըրմ (Zimzim-Dagh) կողուած լիբան հառաւային ծայրը, որուն որքէն սկսելով գէպ ի արեւմուտք կը տարածած էլամի պատրիարք-քայլքը (Ալյօ քառասան): Այս առաջին շրժանին մէջ կրկին երեւան հառաւեցան վաղելի շքեզ մէհեն նին հիմբը, որոց հետ շատ լւս վրասած չէին պեղումները՝ անդ վեհական պեղմանց ատեն դարձաւ ալ գտնուեցաւ հսկայագործ սանդուխ մը 50 աստիճանով օր ժայի մէջ փորսուած է, եւ հողն ու փալացիքն վերցնելով մաքրուեցաւ: սանդուխը կը ատեն ժայուին խորհերը մծ ժայռափոր սրահ մը հանգչելու նստարաններով եւ թերեւս նաեւ բաղնեաց աւազունով մը:

Անի մէջ մնալու եւրուր շըմանը սկսաւ հետազօտական արշաւակներով, երբ ուղեւու ութեան երկիր անգամք ալ միեւնոյն ժամանակ սկսանի շըմագոյիլ: Քէլքի ձնունարկեց վանայ ըմին հրաման-արքեւեան եւ հրամային ամունքն արձանագործէն եւ աշխարհագործէն հետազանց ալ լուսաբանէլ: իսկ ես ընտրեցի Վանայ ըմին հարաւակողը: Քէլքի սովորութիւնն օր շաբաթները պիտի տեւէր, ութ օր շանցած Ընդհատուեցաւ իւր վրայ քրդական հնեւելազրաց ըսուած յարձակմանին, երբ Աթիան լիսն ելլել կ'ուզէր՝ լիբան ծովու երեսն ունեցած բացարձակ բարձրութիւնը լավեցաւ պիտի տեւէր անդ անդէն: Եւ անոր համար որ Վանայ (Խալդէրէն՝ Տասպան-Նա) բնակիչք բնակութեան մեղնինին փոխած էին: Հնացյն քաղաքը կը գտնուէր Ալանյ միջնաբերդի լիբան մօտը, բայց ալ այնչափ մաս չէր որ կարելի ըլլար միջնաբերդէն հզօրապէս պաշտպաննել քաղաքը: Աւստի յաջուած էր Ցիկղետովիշաբար գ. (788 և. ք.) Հնագյն Ան քաղաքը կործանել, մինչդեռ միջնաբերդի լիբան ամրոցն անոփի մնացած էր: Եւ որովհետ Շամբրամայծուրը որ հին քաղաքին ջուր մատակարարելու համար շնուռած էր (Մենասայ-ջրանցքն), կարելի չէր Վանայ քարաբերդին քովը բերել

կարեւորն է Արմէշի (Ադէլէվազ) մէջ՝ Աւանայ ծովուած հիւսիսակողմէն՝ գ տնուած առաջին ընդու արձակ արձանագորութիւնն նուսասայ Բ. ի Ար գիսիսիսինիս, Խալզիս մէր նոր իշխողն (տես վերը): Արձանագորութիւնը կարեւոր տեղեկուաթիւններ կու այս Մովերու եւ Համթերու գէմ մզւած պատերազմներուն մասին:

Այս միջնօրն ես նախ արեւմուտք գիմեցի գէպի Առաջակ (Էրէկ): Մինչը Նպասակս եր նախ ատենեւ արձանագորութիւնը մը որ գտնուելուն եր խարակունիս հայ գիլզը: (տես. Կարազինդիկիլը:) Հնու ալ դասյ նշունը: Ցեղոյն հեկեղեցայն (— ո՞ւ ո՞ւ շըշկայ բոլոր հայ եկեղեցինքն քրդէրէն բարդարասարութ քանուուեցան եւ վեստուեցան, —) իրբեւ գրամ սեմաքար գտնուեցան եւ վեստուեցան հանդակ քար մը, զոր գիւղացիք սիրով տեղէն հանելով մատչելի ըրին. եւ ասով յայսաւեցաւ որ հսկայ կոմոզ մըն է՛ երկու կողմէն ալ բեւեաքանդակի, զոր խսպունիսին եւ Մենուասի ի յիշատակ Ասորեստանեայց վերաբերող Բարուաս երկինն եւ անոր Մեհշատ մայորագազնն եւ նցն իսկ Ասորեստանեայց վրայ տարած իրենց յաղթաւեեան կանգնած են հնու եկեղեցներուց մը վորց է, որ բացայացաւ հետքի ունի թէ երբեմն խաղեան բերդ մըն էր:

Երկրորդ արշաւանք մ'ըրի Առաջակ ըմին հարաւային եկեղեցը շընելով եւ արեւելքէն վարդագ լիբան ետեան գառնալով գէպ ի Քէշիշչ գէօլ եւ անոր շըշկայրը գտնուած Բառասայ կոթողն, զոր Քէլք 1891ին գտած էր: Քէշիշչ գէօլէն եկած ջուրն է որ Անի Այցենասի պարտէւները կ'ուսուէ (— թըշն ելքի կանոնաւորող թմբերուն շնութիւններն յէւականս այսօր ալ ճիշտ նշունը մնացած են, ինչ որ էին 2500 տարի յառաջ: —) արձանագորութիւններն կը ատեն նախ որ Քէշիշչ գէօլ լինկը յատկապէս այս նպասական արտեստին շնուռուի է այս հնուածնեան մէջ արդէն: Եւ այս անոր համար որ Վանայ (Խալդէրէն՝ Տասպան-Նա) բնակիչք բնակութեան մեղնինին փոխած էին: Հնացյն քաղաքը կը գտնուէր Ալանյ միջնաբերդի լիբան մօտը, բայց ալ այնչափ մաս չէր որ կարելի ըլլար միջնաբերդէն հզօրապէս պաշտպաննել քաղաքը: Աւստի յաջուած էր Ցիկղետովիշաբար գ. (788 և. ք.) Հնագյն Ան քաղաքը կործանել, մինչդեռ միջնաբերդի լիբան ամրոցն անոփի մնացած էր: Եւ որովհետ Շամբրամայծուրը որ հին քաղաքին ջուր մատակարարելու համար շնուռած էր (Մենասայ-ջրանցքն), կարելի չէր Վանայ քարաբերդին քովը բերել

անցընել, հարկ եղաւ Ասն քաղաքին նոր հիմնարկութիւն մ'ընկել, զոր կատարեց Ռուսաս, Համաօքնէն արդէն Ռուսաս Ա., որդի Սարդուրի Դ.՝ որոն յաղթ ան էր Ցիգդեպավիլսար Գու Ասնի բանիլը քայ խաղաղուեցան Թոփրաբդալէի ուղն, որոն վրայ անմշապէս կամ թիւ մ'ընեարը կանենուեցան միշեանն ու արբանի դղեակն, իսի Հարկաւոր ջուրը Ծոդացած էր Քէշիշ-գէօ արուեստական Ծակին շնուռելլիք ։ Նշն Ծակին ջուրն այսօր ալ կը ճայէ Թոփրաբդալէի արեւելակողըն պատելի եր կը համի կ'ուոգէ Վանի պարտէջները ։ Այս պարագան քանի մ'անդամ զննեցի հաստատեցի Ռուսի Ռուսասայ ինթողէ արդի Պարախլաց քաղաք ։ Աւանյ Հիմարկութեան բեւեռադիր յիշառակարանն է։

Եեայ երբ Բէլք այցելեց ինթողը, նցնեց դարձաեցա, և Թառվ հաստատեցա (առօ վերը), որ Կրթողին հռնավի ալ դրասած էր, կռասի կողման արձանագիրը կը դոնուէր այն մասին վրայ որ կոտրաւած տարուած է, բայց տակաւին մասցեալ մասին մէկ երրորդականը կը ցոյցնէ քանդակուած տողագծեր, որով նախ կը դուռէին տողերը բեւեռադիր քանդակիլէն յառաջ ։ Հոյ ալ աւելի տողագծեր քանդակուած էին քան որչափ պէտք էր բոյն արձանագրին համար, պարագայ մը զոր յամափ կը գանձիք ։

Քէշիշ-գէօ լընի հարթագաշախն ծայրը գտնուող կայարան քրդարնակ դիւզէն վեր գժուարամատչելի ժայորի մը ամենաբարձր կատարը գտայ կարծ բայց շատ զրամանալի արձանագրութիւն մը ։ Քանի որ արձանագիրը թագաւորի մ'անոն չի տար, — միակ գէպէր մը բովանդակ խարդեան բեւեռադիր յիշառակարանաց — եւ գտնուած տեղն ալ է բարձրագաւառի մը վրայ իսիս ու իսիս եւ գժուարամատչելի կոյս մը, միտեալ էին ընդունիլ որ արձանագրութիւնն աւելի ուշ ժամանակէ մըն է, երբ նախահայ նայեան ինքու խուռող չայց առշւելէն քաշուած էին ընեները, այնպիսի ժամանակ մը եւ պարագաները զորով նկարագրած է քանուին իւր Բիւրուն արշաւանաց (Anabasis) Պատմութեան մնական նաեւ իւր կիրամբառատուն մէջ, որ վերջնոյ գուէ այս կէտն ապահովապէս պատմական է։ Սակայն երբ յեայ Բէլք ալ այցելեց իմ գտած տեղը, իրեն հաւանական երեւցաւ որ արձանագրութիւնը քանդակողն ըլլալը է Քէշիշ-գէօ լընի շնորդ խալդեան հարտարապետն, որ այս-

պէսօվ գաղանի եւ համեստ կերպով իւր միշատակն անմահացընել ուզած ըլլայ Ա. մ կարսէին ունի այլւայլ կոռուպներ ։ ի հարկէ կընար այն ժամանակ ենթադրուիլ որ գուէ իւր անունը յիշուած ըլլայ բայց այսպէս չե եղած ։

Վանեն սկսանը յետոյ աւելի մեծ արշաւաներու ձեռնարկել, Մեր ծառած ու թարգմանը Քէրէնչ (Ferenc) որ շատ խելացի երիտասարդ պարսկ թաթար մըն էր, եւ որ մընչպէս նաեւ իւր պաշտօնակիցն ուռասհայ Շուռանդ Յարահամով, պէտք եղած վարժութիւնն ասացած էր բեւեռագրեր գտնելու, կաղապար առնելու եւնցն նիկընդգորինակելու —, ուղերցաց գէպ ի հիւսիս ընկերակցութեամբ եւ տեղական վարչութեանց յատուկ պաշտպանութեան ներքեւու իսկ մնի երկուք ի միասն ընկերակցութեանց իսկ միասնէն էն, փոքր Հեծելազնդի մը որ կը բաղկանար առն հեծեալի եւ պաշտօնակալէ մը, — ձիավարեցնը գէպ ի հարաւա, այն անկոփ, մեծու մասամբ չհնապատած երկիններն, ուր կը գտնուին ակնազիւքն արեւելեան Ցիգրիսի (Խոհան-սու), Նորասուզ, Շառափի եւ Մկոս (ամէն Միւկիս) գտաւուները ։ Այս երկինները հետազատելով գտնուեցան բազմաթիւ վաղեմի բերդեր խալտեան բերգերուն նման շինուած, որոնք կանգնուած են խնամավ աշշուած քարերէ վրայ զրոյ գրուած տանց կապի մը, եթէ ընդհանրական ժամանակ մէջ փորուած չեն ։ Վերջնու աեսակն է խոշարի վրայ կանգնուած զրացաշատ Հայկաբերձ ամրոցն, ուր տարաւ զմելք ճամփան արշաւանի առաջին օրն իսկ ։ Բայց այս անձերն բեւեռագրեր չգտնուեցան այնպէս որ արդինքն զիւարարամատչեան մէկ վերաբերի, զոր ընդհանրապէս միշտ կարել-ըն չափ մշակած ենք հետազութեան ժամանակ ։

Դարձի ասեն այցելեցնք հնաւուց Հոչակաւոր վանակցին Ազմամնը, որ Վանայ ծովուն հարաւայն ափունքին մօս է, յեայ Վաստանի (Աստան) վրայէն անցանք գէպ ի արեւելք Հայոց-ձորին, եւ անոր քրդարնակ գիւղն Ակրին Մեշնիկերտ, որուն մօս կը բղնէ այս աղբիւրն, եւ որուն ջուրը գործածած է Մենուաւա իւր Բնաշէն վերը նշանակուեցաւ շինած Սինենասայ-պիլի անուն ջրանցքը շիներս համար, (այս օր՝ Շամբարամյ-ջուր) Զրանցքին ուղղութեան հետեւեցանք իւր ակնազիւքն սկսեալ գրեթէ ամրող անոր ընդթացքը, եւ գտանք այլւայլ (Թառվ 5) արձանագիրներ, որոնք միշտ նոյն բատերով՝ բնշ-

պէս ժամով էր՝ կը նկարագրեն լը ենուասայ արքայի շնած ջանցքը. և ու ճշգ այս տեղերը զետեղուած են՝ ուր ըրացքը շնուելու համար մասնաւոր գումարութիւններ կային. յամանելու, պայտեն ի մասնաւորի Արտամանի գով ու մէջը (Ա. անէն հարա իր երեք ժամ)։ Մեծ յար ուներ պայտեն ջրանցքին ու զորթեամբ կրկին ուղեւուրին, որպէս զի լաւ գաղափար ունենակի խալդ զետեղուած արտամանցի խուան մասնէն, և օրոշելու դր ջրանցքին գումաչատ ձեռնարգութիւն մըն էր, չուր հայթայթեալ ու մայսն շին-վանի, այլ անեւ ամբողջ այս երկին զօր կը հորէ կ'անցնի իւր ամբողջ երկայնութեամբն աւելի քան 70 հազարամետր ընթացքին մէջ։

(Ըստ-հայի)

4. 6. 8.



## ԼԵԶՈՒԱՐԻ ԱԿԱՆ

### ՀԱՅՈՒԱՐԴԻ ՀՈԽՈՒԹՈՒԹՈՒԹԵ

### ՄԱՍՆ ԱՐԱՋԻ

#### Նմոյշներ եւ բառագիտութիւն։

Ա.

Սշահօրհազրական տնտելիւն Արարեկի վայ։

Արարեկի՝ Մամուրեթ-Իւ-Աղեղ. կուսակալութեան նշանաւոր եւ բազմամարդ քաղաքներն մին, ունի մասաւորակու 30—35 հազար մահկիւ, որոց առնուազն 20 հազարը հայ իսկ մաշեցեալ մահմատական են։ Այժմեան քաղաքը որ հազիւ թէ 100 տարիէ աւելի գյուղութիւն ունենայ, շինուած է հին քաղաքին բով կամ անոր աւերակիւրուն վրայ Հին քաղաքը՝ զօր Հայերը՝ Անդէ Քաղաքուն, եւ թուրքերը՝ Անդէ Շահուն, կանուանեն եւ որ իւր փառաւոր աւերակիւրով հայել թէ գիւղ մը կը ներկայացնեն հետու թէ գիւղ մը կը ներկայացնեն, կը գտնուի քաղաքեն 10—15 վայրկեան հեռու գետ ի հարաւ-արեւմատը։

Այս պատճեն թէ Արարեկի հին անունն է եղեք Երապղիս<sup>2</sup> կամ Հիերապղիս, որ խիստ ամուր քաղաք մ'էր հասաւ եւ անմատչելի պա-

<sup>1</sup> Երաբին ու դղագրութեանց շատ փոփոխութեան անթակայ է. կը դժու Արաբին, Երաբին, Երաբին։ բայց Ժայռական առաջնորդ էնց է և այլու առաջնորդ էնց է։

<sup>2</sup> Աի զնապահականաւոր պատճեն մազ կիսանցնէ թէ կայսութեան մէջ երեք Երապղիս կամ. որոց մին կը բանակար Հայր-Հայոց մէջ՝ պատրուած Արարեկի եւ Փիլիպ Առաւելու աւերակ վայրին մէջուցեցը։

իւսպաներով շրջապատուած։ թշնամիք կու գան կը պաշարեն զայն. քաղաքացիք քաղաքութեամբ կը դիմադրեն եւ երկար ժամանակ ի գերեւ կը հանեն պաշարողներու բրած զաներեր, մաս նուանդ որ քաղաքին պարիսպներն ալ իրենց նպաստուոր կը լինին։ Երկար յոդնուած թիւներէ յետոց, թշնամիքները կը յաջողն վերջապէս պարիսպ տեղէ մը ձենդքել եւ այն տեղէն քաղաքին ներու խուժել։ Խրամանտէն տուալին անգամ քաղաք մանուց Արար մը կը լինի եւ տար համար քաղաքին անունը կը գնին Արբէնէ, այսինքն արաբամատաւ։

Թէ այս առասպելական աւանդութիւնը որչափ սոցդ է, այդ մեզ համար փցիթ չէ։ Թայն ինչ որ աներեկայելի է այն է թէ Անդէ Քաղաքին այսօր ան աւերակ վիճակը մեզ կը ներս կայացնէ հին, հարուստ եւ գեղեցիկ շենքերով ճիմի քաղաք մը, որ շրջապատուած էր հաստաբեստ պարիսպներով<sup>3</sup>։

Թէ ծից որ թուականին հին քաղաքն երեսէ նգուելով նախապատութիւն տրուեցան նորին, այդ մեզ յայտնի չէ, բայց զնապան երեւցյալներ եւ մանուանդ աւանդութիւններ մեզ կը թշնամիքն եւ թագրելու թէ պամա։ Արարեկի կողուած քաղաքը՝ մէկ գարեւելի գյուղթիւն չունի։ Ասկէ գետ 30—35 տարի առաջ Արարեկի պարզ Գեղեցինին մ'էր, ձև որպիշեան տեղույն ժողովուրդը քիւ եր թուով, այլ անոր համար որ կառավարութիւնը կարող չել հիմք զնել այնակեղ ուր կիշիւնին անզացի իշխաններ ...։

\* \* \*

Արարեկի այսօր կարեւոր դիրք մը ստացեր եւ առաջնին կարգի հայմագաններ մ'հղած է շնորհիւ իւր առեւտրական շարժման եւ բազմարդութեան Տեղույն գլխաւոր արհեստներէն է մանիսագործութիւնը, որով կը զա-

1 Արարեկի բաղադրած մնելու է Հայութ ըստ առանցքական թէրք և այլ դրան։ Թէ յէ, մէջ մասնէ բան, եւ իւր Արարեկի թէրք և Աղապահութիւնն է յէլիշ։

2 Յնձնաւ ու կըսեն թէ նըր թշնամիքներ յախցեան պարագան մէկ կողմէ նեղենեւ, իրամասին նըր քազ մասնէ անոր, մարցոց պար կըսեն Արարեկիցից։ Կը տառիւ եւ կը հրամանաւոր բարձրածոյն կըսեն անոր, Արար իւն Անդէ Արար կըսեն անոր կը անոր, կը եմէտ Անդէ Պատար որդ պարագան մնին, շատ հայութաբան հնաւուներ գուստ պար գուստ հողի նոցն, երկիր երեսը զանուազ աւերակիւրն ալ համար զայսին ցնուարակ նիւթ եր կը պարաւանեն։